

ԴԱՍԵՐ ԱՒԵՏԱՐԱՆԵՆ

ԿՈԶԷՆ ԵՏՔԸ

«Առանց իմ ոչինչ կարեք առնել»:
Յանի. ԺԵ. 5.

ՔԱՅԼ ՄԸՆ ԱԼ

Առաջին դասով բացատրեցինք Տէրունի կիջին իմաստը: Այս անգամ քայլ մըն ալ յառաջ պիտի երթանք և պիտի տևանենք որ բաւական չէ միայն կիջը լսել և երթալ Փրկչին: այլ պէտք է միանալ Անոր և չղատուիլ անկէ, որովհետև չենք կրնար առանց անոր բանիկ մըն ալ ընել: Շատեր կը հետեւին Փրկչին և կը յաւակնին ըսել թէ իրենք լւա քրիստոնեաներ են, Աւետարանը կը կարդան ու կը հասկենան, նոյն իսկ կրնան ատար տուներուն ու տառաշերւն հաջիւր տալ քեզի, և բակ՝ Քրիստոս իմ կեանքս է և լոյս, բայց այս շափը առաջին քայլ մըն է զեր: Քրիստոնին իրթալէ ետքը պէտք է կը պուած մնալ իրեն և չընկրկիլ յետս:

ՈՐԵՆ ՈՒ ԱՑԳԻՆ

Յովհաննէսի Աւետարանին ժԵ: զլուխօր կարելի է Նկատել ոսկի բանալին Աւետարանի բարոյագիտութեան: Յիսուս Քրիստոս իր միտքը յատակ կերպով հասկըցնելու համար իր աշակերտներուն, անշուշտ նաև բոլոր քրիստոնեաներուն, ինքինքն կը նմանցնէ Արթատուննի: Արթի բուսական թագաւորութեան ամենէն ծանօթ ամէնէն ժողովրդական և ամէնէն օգտակար առնեն է Զիթենին հետ, և երկուքն ալ խորհրդանշան եղած են կեանքի, լոյսի, ոյժի, անարատութեան և հարստութեան: Արդ, Տէրն մեր կըսէ իրեններուն, իրրե կատակ, թէ մի՛ կարծէք որ ինձի աշակերտելով կամ հետեւիով բան մը եղած ըլլաք: անշուշտ այսաշաքը բան մըն է, բայց բաւական չէ՝ Աւետարանի լման զորդադրութեան համար: Աւշագրութիւն բրեք, և օրինակով մը բացատրեմ ձեզի միտքս: Ե՞ս աս ձեր այդինքներուն կը նմանիմ, և յիշեցեք որ այդ այդինքներուն մշակն է իմ Հայրս: առէ՛ք որթատուննի մը և լու զիտեցէք զայն, այն բուն մը ունի հողէն զորիս, իսկ

հողին մէջ է այդ բանին արմատը: իսկ բունէն ընձմբւզած են ուսեր (ճիւղեր). եթէ այս ուսերը կտրուին կամ զատուին իրենց բունէն, կրնան պահել իրենց կանաչազեղ կենունակութիւնը. կրնան խոզող րերել, անշուշտ ոչ չ: Արդ, Աւետարանի այս թագաւորութեան այգեստանին մէջ են այս Արթատուննին եմ, զուք ալ այս ուսերն էք: հո՞ս բունը և ճիւղերը ինչպէս որ հաստատուած են իրարու, և տար համար ալ պառազ կուտան, այսպէս ալ զուք միշտ ի՞մ վրայ հաստատուած պիտի մնաք ու ևս ձե՛ր վրայ, որպէսզի պաղարեր ըլլաք: եթէ օր մը զատուիք ինձմէ, զիտցէ՛ք որ բան մէն ալ չէք կրնար ընել զուք ձեր զիւուն: Վասնզի երբ անգամ մը զատուիք ինձմէ և հեռանաք, պիտի չորնաք իր բունէն կարուած նետուած որթուաններու պէս: ուրիմն մի՛ զատուիք ինձմէ, և մի՛ մոռնաք խօսքերս, այն ատեն հրաշքներ պիտի կարենաք զործել: Չեր զործունէութեան արդիւնքով Հայրս, որ այս Այգիին մշակն է, պիտի փառաւորուի:

ԱՌՈՒՐԻ ԿԱՍ ՏԱԵՏԱԲԱՆ

Քանի որ Փրկիչն ինքզինք որթատուննի կամ րկյիկի նմանցուց, կրնանք պահ մը կենալ կանաչազեղ և չքեղ այգեստանին մէջ և դիտել վարպետ այգեպանին աշխատանքը: Այգիի պարանեներուն վրայ տեղ տեղ բաց քառակուսիններ թողուած են կորդ: Այգեզործ հետզետէ կը չընցնէ այդ կորդ քառակուսինները նո՞ր տունկերով և տորրներով, ահա թէ ինչպէս: կորդ քառակուսիններուն ամէնէն մօսիկ որթին երկար ու առողջ ուսերէն մէկը կընտրէ, և յիսոյ որթի արմատին քովին մինչեւ այդ կորդ քառակուսինն կեզզունք խորունկէկ փոս մը կը բանայ, և ընտրուած ուուը (աղուուիկ կամ Տաշտարալ) կը թազէ այդ փոսին մէջ, անշուշտ կտրելու իր բունէն, և ուսին ծայրը զորու կը թողու կորդ քառակուսիկ կեզզունին միշտ մէջտեղը: Այս կերպով նոր րկյիկ մը կ'աւելնայ այգիին մէջ: կորդ քառակուսին այլիս առարկայ կ'ըլլայ մասնաւոր ինսումֆի և հոգածութեան մինչեւ որ տաշտաթազը յայսեր ներշնչէ թէ հողին մէջ ծիւկը արձակած ու արմատ բանած է, այն ատեն կտրոցի սուր հարուած մը հերիք է զինքը բունէն զատելու համար. վասն զի

այլես կրնայ մայր տունիի պէս ռւճանար
միհնոյն հոգին վրայ, աճումի և կինդա-
նութեան միհնոյն պայմաններով։ Այդե-
անք հետզհաւէ այս կերպով կը չենայ-
ծայրէ ի ծայր, կորդ քառակուսիներ կ'ան-
հետանան, և չենազ, կանաչագեղ, ուրա-
գորեր տարածութիւն մը կը ծաւալի աշ-
քից առջեւ :

Տաշտաթագը յօտում է . կենդանութեան և պաղաքերութեան լիական խորհրդանշանն է . մինչ յօտուած սրբուաները զատազարաւած են այլումի եւ մրճացումի :

Այս կերպով բարգաւաճում մը՝ կը խորհրդաւորէ Աւետարանի ծաւալումը, Քրիստոնէական եկեղեցիներուն միութիւնը, Հակառակի իրենց արտաքին զունաւորումներուն։ Եկեղեցիներն ալ, իրենց բացարձակ սկզբունք և պայման, անհատներուն պէտքան մը չեն կրնար լնել, եթէ Հաստատուած չեն Գրիշին վրայ, Հակառակի իրենց աւանդական յաւակնութիւններուն և նորոգոյն ձևառմեներուն։

ՍԻՐՈՑ ԱՊԱՅՈՎՈՅԸ

Յիսուս Քրիստոս անդամ ըստ իրենց ներքուն, թէ զուք իմ՝ աշխակիրաններս էք, ասոր փառուն ու ապահովյացը պիտի ըլլայ ձեր իրար սիրելը։ Ակը, իր առումով եւ իր գործազրութեամբն ամէնէն սխալ մնկնուած զաղափարն ու բան է կեանքքի մէջ։ Եւ այդ է պատճառը որ առափակցած է այդ սքանչելի բառը. որպէսնեւ մարդիկ կը սիրեն այս աշխարհի վրայ ամէնէն խայտառակ բաները, և կը սիրեն նաև ամէնէն աղջուազոյնները։ Իսկ Աւետարանի մէջ կը սիրեմք հաւասար է զանոգութեան։ Յիսուս անգամ մը հարցուց կըրակում, բայց յօղգող Պէտրոսին։ — Պէտրոս կը սիրեն զիս։ Նախկին Սիմեոնը պատասխանեց, անչուշտ, անտարակոյս, Տէ՛ր, զուն ալ զիտիս որ կը սիրեմ Քեզ։ Բայց այդ ի՞նչ տեսակ հարցում մըն է, բայց ուղեց Պէտրոս զարմանքով մը։ Ասկայն, Յիսուս Քրիստոս շատ լաւ զիտէր իր աշակերտին ամէնէն տկար կոզմերը, և ասոր համար երեք անգամ կրկնեց իր հարցումը, իրեն թէ բայց, Պէտրոս, պիտի կը սիրեն զիս։ Այս երեքնումի վրայ չափալանց տրամադր Պէտրոս։ որպէսնեւ ա'յն

պէս կը կարծէք որ բացայայտ ու անվիճելի իրադարձութիւն մըն էք իր սկըր, և ասիկա եթէ իր ընկերները չեին զիտէք, բայց ինքն Տէրը շատ լաւ զիտէք: Պետրոսին այս բգացումը շատ ճիշտ էք: վասն զի Տէրը շատ լաւ զիտէք զայն և էք ճանչնար անոր տը-կարութիւնները, և ա'յնչափ լաւ ո'րչափ նայն ինքն Պետրոս չէք զիտէք ու չէք ճանչնար ինքինքը: Բայց Յիսոս Քրիստոս բգացուց անոր թէ գուն հիանալի մարդ մըն և Պետրոս, աղնիւ սիրա մը ունիս, բայց զոհողութիւն ընկելու շափ քաջ չես . . . , և մէնք Աւետարանի պատմութիւնն զի-տենք որ Փրկչին այս գատառտանը ճըշ-մարտուեցաւ, երբ Գեթսեմանիի մէջ ուուր քաշող Պետրոս, Քահանուցապետի բակին մէջ, խարոյիկ չուրջը, չկըցաւ ազջկան մը զիտողութեան ստուգութիւնը հաստատել, և ուրացաւ, թէ ի յետոյ զդջաց ու լացաւ: Վերջապէս բատ աւանդութեան, մարտի-րոսութեան պատկի խոկ Փրկչին զօրա-ւոր մէկ յայտնութեան անխուսափելի ճըն-չումին տակ ընդունեցաւ: Պետրոս, երբ ձպտած խոյս կու տար Հոսոմէն, որ չնա-հատակուի, — վասն զի այնպէս կը կարծէք թէ տակաւին այս աշխարհի վրայ ընելիք գործեր ունի —, կ'աւանդուի թէ իր փա-խուստին սկիզբը, ճիշտ Հոսոմի գրան մօտ, իր զէմն եկաւ Յիսոս, և Պետրոս յանկար-ծակիի եկած՝ հարցուց: Տէ՛ր, յո՞ւ երաս: և Խաչեալն պատասխանեց, կ'երթամ Հը-սոմ, քու տեղդ խաչուելու համար . . . : Անշուշտ սարսափի եղաւ աղնուսափրտ Պետրոսին ցնցումը: Ոթափեցաւ ան, ժըրա-ցաւ, մէկզի թողուց վարանումը, և ու գար-ձաւ և զոհեց ինքինքը Աւետարանի դատին Պետրոս եթէ զիրջին անդամ շնաստատ-ուէք իր Վարդապետին ու Փրկչին վրայ, պիտի չկրնար պատկուիլ Նահատակու-թեամբ, և պիտի չկրնար գրաւել այն զիրջին ու հեղինակութիւնը, որով օժտեց զինքն Հոսոմի եկեղեցին:

ԵՆԳՐԵՐԻ ԿԱՐԵԼԻ Ե ԱՎԱՐԱՐԻ ՈՒՍՏԻ ԺՈՒՅԵ

Այս է կարեսը խնդիրը, որ պէտք է
լուծուի քրիստոնեաց մարդու մտքին մէջ։
Ստուգիս կը հաւատանից Անոր կատարած
փրկազործութեան, իբօք կը պիրենից Փըր-
կիշը։ Այս երկու հարցումներուն պատա-
հանին մէջ է մեր կազն ու կապահեց-

թիւնը անոր հետ, որ ինքզինքը նմանցուց որթատունկին և մեզ ոլ՝ առոր ճիւղերուն Մարգիկ իրենց տան մէջ խելօք են առ հուսարակ՝ նման այն աղոց, որ իրենց ծնողաց ներկայութեան խելօք կը կենան, բայց կ'անառակին՝ երբ հետացած են հուկող աշքերէ: Պատկասանքի, Ամօթի և Յարգանքի զիտակցութիւնը լայն գեր կը կատարէ մարդոց կենցաղին մէջ: Տան մը, ինչպէս նաև ազգի մը աւանդութիւններն ու ըմբռնում մէկը ինքնին կուտան բարյական և օրինական ուղղութիւնը իրենց ժողովուրդին: Բայց երբ մարդ հեռի է իր տունէն և իրեն բնիկ միջազգային, համարձակութիւն կ'զգայ անսալու իր կիրքերուն, որոնք կը մոլեն զինքն և կը մոլորցնեն: Փարիզի և ատոր պէս մեծ քաղաքներուն խենչութիւններն ու անհամօթութիւնները կերտողներ առաւելապէս ենքրն ու օտարներն են քան թէ բնիկները. այսինքն զիտոց և հուկող աշքերէ հետացաններ . . . :

Սրդ՝ Փրկչին հետ սրտի և մաքի սրբութեամբ հաղորդակցութիւն պահողներն անոնք են միայն որ Արթի վրայ հաստատուած կը մեան և կ'ուսումնակ ամքուր հոյզերով, և հրաշք կը զործեն այս կեանքի մէջ, առանց ազգուելու անոր կեզառատութիւններէն և առանց արգիլուելու անոր զժուարութիւններէն:

Ասիկա, այո՛, պէտք է խստովանիլ, շատ դժուար պայման մէն է, բայց անհնարչէ: Վասն զի մարգիկ քաջութեան զօրաւոր շիդ մը ունին վերջապէս. իրենց հոգին աղնուանալու ամէն յարմարութեամբ օժտուած է: Եւ Սուրբը, որոնք կերտացանցած են իրենք զիրենք կեանքի և զաղափարի պայքարներուն մէջ, որոնք զիտցած են մեռնիլ իրենց համոզումներուն ու հաւատքին համար, այն ուսերն են որ հաստատուած են իրենց Փրկչին վրայ. առոնք քաջութեան և բարձրագոյն առաքինութեան հոյզով անած են, և ի հարեին իրենց Փրկչին պէս կը խաչուին, ու չեն զտինար մեռնիլ:

Կարելի չէ որ հաւատացեալ մը կապուած ու հաստատուած ըլլայ Փրկչին, և չար սիրտ մը ուսենան:

Կարելի չէ որ Աւետարանով զաստիարկուած անձ մը Փրկիչը զզայ իր մաքին և սրտին մէջ, և չոփրէ իր լնկերը:

Կարելի չէ որ քրիստոնեայ մը զիտնոյ քրիստոնէութեան նշանակութիւնը, և զարանի կեանքի պայքարին մէջ Սրբութեան և Նուիրումի զրոշը բարձր բռնկելու:

Կափառնառումի հեթանոս հարիւրապետ Փրկչին վրայ հաստատուած ուս մը չէր բայց այնպիսի հաւատքով մը պատուաստուցաւ Անոր հեղինակութեան որ այդ հաւատքը հմա և զաւ իր ծառային վերակենուան:

Տեսատես կինը Փրկչին միայն քղանցք-ներուն հազեւու հաւատքով զաւ իր բռնումը, զինքն հիւծող արիւնահոսութենէն:

Փրկչին խաչակից աւագակներէն մէկը իր կեանքին վերջին վայրկեանին միայն զզաց իր մեզքերուն ծանրութիւնը՝ Աստուածորդույն անմեղութեան ոյժին փառուով, և զայելեց փրկաւէ, արանութեան:

Վերջապէս աբժանապատուութեան խինդիր մըն և Հաւատացեալ և Քրիստոնեայ անձերու համար շաւըել այն կնիքը, որով կնքուած են, Առաքեալին ազուոր բացատրութեամբ, իրենց փրկութեան օրը: Մեղքին զիերթենէն արձակուած մէկը պիտի ուզի՞ր նորէն զզմայել իր ձեռքերն ու սուքերը: Ա՞զ պիտի սորկանար իր կիրքերուն և սիամներուն ճնշումներուն տակ նորէն կեկը չափ, Փրկչին հետ անզամ մը զէմ յանդիմոն զալէ ետքը: Կրնանք յարզել իրենց խօսքն ու պատիւր չշարգողները: Քրիստոնէին արձանապատուութիւնը միայն բառական է զինքը կապելու Փրկչին. վասն զի ան զիտէ թէ առանց Անոր բան մըն ալ չի կրնար լնել ինքն և նոյն իսկ բան մըն ալ չ'արժեի ինքն իբրեւ քրիստոնեայ երբ հեռացած է Անէկ: Պէտք է մալ Փրկչին հսկողութեան տակ: Անոր խաչը պէտք չէ հեռանայ քրիստոնեայ մարդու աշքէն և մտքէն:

Բ. Ե.



Ճանեցէ՛ ուսուղուրեամբ կարգալ Ամենի կողին եւկորդ էֆին վրայ դրուած կարեւոր ազդը Ամենի և Ա.Զ.Գ.Ա.Պ.Ա.Տ.Ա.Մ.Մ.Մ. մասին: